

Հոկտեմբեր.

Ի հոկտեմբեր ամսոյ, արժան է զեր-
կրորդ այգեկիթքն՝ ի յայս ամիսս արա-
ցես. ուստի և իմասնիք զմեր այգե-
կիթոց խալատն՝, որ սահմանէ որ յայս
երեք ամիսս, յամեն ամիս հետ մի կը-
թեն. յօդուսոս զկանիւեկ հասածն.
և 'ի խաչին ամիսն զայլ՝ ի հետն, և 'ի
սուրբ Գորգին ամիսն զճուռն. և այս
պատճառանօքս մեծ զէն կու լինի, զորս
արժան է ուղղել՝ թէ հնար ինչ իցէ:
Բայց առաջին կիթն անուշ և կակուղ
լինի, և ճոին՝ պինտ և օգտակար ստա-
մփսին յոյժ:

Եւ են ոմանք որ զնոր տնկերն յայս
ամսոյս թի աւուրն՝ ի վեր սկսանին տրն-
կել մինչև 'ի գեկտեմբերի քսան օրն,
որ բազմաստղն՝ ընկնի. և ամենեքին
յայս հաւանեցան՝ որ տնկուի նոր
տնկերն. վասն այսորիկ արձակեն ըզ-
մազմզուկքն և զտակուիճքն մինչև 'ի
յանձրեաց 'ի գալն, և տեղի առնուն որ
երբ գարունն զայ՝ զտերեկն արձակեն
և արմատ առնուն: Եւ տնկոցն շուրջա-
նակի փորել է պարտ, և մարդոյ հին
աղք և հին գող, և չոր զինէմրուր է
պարտ ածել, և յերդ՝, և փորձով լաւ
է որ զերդ կիթեն՝ մինակ յօտեն զայգին,
և հետ յօտելոյն վաստիկ որ զկոխած
գետինն կակղացնէ, որ յառաջի ան-
ձրեն աղէկ մտանէ, և զամուան ծարաւն
հանէ 'ի սրտէն, և զգարնանային խոտքն
պակասեցուցանէ: Եւ այս հոկտեմբեր
պարտ է զայս հաւանեալ ծառքս տրն-
կել. ձիթենի, եղիւրենի, սոնոպրի,
բմկի, և այլ ամենայն ծառ անսերմն
զինչ որ լինի՝ զայս ամիսս անալատճառ
'ի հողն դիր, նա աղէկ բուսնի և անսը-
ղալ: Եւ յայս ամիսս է պարտ զաղէկ
աղդ ձէթն՝ 'ի պտղոյն հանել, և ընտրէ
զայն պտուղն որ խաժ գունով լինի և
լինի 'ի մէկ տեղ սեացեալ. զայնոր
ձէթն հան ուտելոյ, զի այն է լուն և

1 Խառնակութիւն, սխալ:

2 Համաստեղք սայլին:

3 Յարդ:

գովելին: Եւ յայս ամիսս է պարտ ըզ-
թուրընճիքն և նումայիքն՝ և լիմոյիքն
ծածկել. և ջրառֆին՝ զորդել որ ջուր
չնստի 'ի վերայ կամ եղեմն և չորացը-
նէ: Այլ զիմոնի ծառոց ճուղքն փաթ-
տէ և զտերեկքն՝ 'ի վերայ զորդէ՝ որ
ծածկէ զծառն, զի անահ լիցի 'ի պարզ-
կային՝ ցրտոյն: Այլ և առ զթթմնոցին
ցօղունն և այրէ, և առ լից ծառի տակ-
ներն, որ այլ բնաւ չվախէ 'ի պարզ-
կայէն. ապա տես աղէկ որ շատ շնուռ,
թէ ոչ՝ չորցնէ՝ վասն իր առաւել տա-
քութեանն. ապա լից և փորձէ, աղնիւէ
և լաւ. ամենայն հով իրաց մոխիր ա-
ռաւել տաք է փորձով: Նոյնպէս և զմըր-
գանքն որ այլ յետոյ գրեցաք՝⁴ այս ա-
միսս է պարտ զնել՝ 'ի մնտուկն և պա-
հել ձմեռան համար, որպէս գրեցաք:

Նոյնպէս և զհիլիոննոցեր սրբել և
ստածել. և շատք այն են որ զիւրեանց
հերկերն շինել և պարել կու լինին, և
'ի հոկտեմբեր ցանեն. որ թէ լինի որ
հետ ձի աւուրն անձրև գայ մէկ հետ՝
լաւ է, բայց թէ չգայ՝ չքննէ. վասն
այնոր երբ գայ լաւ է և աղէկ: Բայց
յառաջ քան զհոկտեմբերի մուտն չէ
արժան իլք ինչ 'ի հունդերաց ցանել,
զի պիղծ է. և տես աղէկ որ երբ աստղն
որ անուանեալ կոչի փէ՝ որ է
ընկնի, ապա ցանես, նա խիստ աղնիւ
լինի և լաւ:

Ի ՎԱՍՏԱԿՈՑ ԳՐՈՑ

Ա. Ղ. Ա. Ի Ն Ի

ՃԹ

Վիրաբոյժը քիչ մը ուշ հասաւ. ո-
րովինեւու ճամբան զիպուած մը անցեր
էր զլիտէն: ձիօդանդոյ Գասղրիգոնի
հանդիպելով իրեն, բոնադատեր էր եր-
թալու հոգալու վիրաւորեալ մը. ուս-
տի տարեր էր Օրսոյի քով և վէրքը պա-

1 Կարնջենի կամ կիտրոնի:

2 Առուք ջրոց:

3 Այտ:

4 Ի սեպտեմբերի ամիս. տես երես 276:

տել տուեր . Ետքը շատ մը հեռացընեւ . լով հոնկից ճամբայ դրեր էր զինքը , ըստով .

— Պ . վիրաբոյժ , կարծեմ աւելորդ է յիշեցընելը քեզի որ բժիշկ մը խոստովանահօր պէս պէսը է լուռ ըլլայ . արդէն մոռցած ես գացած տեղդ : Եթամաս բարով : Ըստու հրացանը ցըցուց :

Աղաւնի աղաչեց հազարապետին որ դիակներուն անդամահատութեանը ներկայ ըլլայ .

— Դու ամենէն աղէկ կը ճանչնաս եղբօրս հրացանը , ըստ , անոր համար ներկայութիւնդ շատ հարկաւոր է : Թող որ այնչափ չար մարդիկ կան հոս , որ մեծ վտանգի մէջ կ'ըլլանք մենք՝ թէ որ զմեզ պաշտպանող մը չըլլայ :

Երբոր մինակ մնաց Աղաւնի լիւդիոյ հետ , առաջարկեց որ գեղէն դուրս ելլին քիչ մը քալեն , զլիսու ցաւն անցընելու համար . « Բաց օդն անտարակոյս աղէկ պիտի ընէ ինծի . շատ ատեն է որ չեմ ծծած » : Քալելու ատեննին եղբօրը վրայ կը խօսէր Նէվիլ օրիորդին հետ . անով լիւդիա չէր իմանար որ շատ կը հեռանային թիէղրանէրայէ : Արևը մտնալու վրայ էր՝ երբոր լիւդիա անդրագարձաւ , և յորդորեց զԱղաւնի որ ետ դառնան : Աղաւնի պատասխանեց որ ինքը կարճ ճամբայ մը գիտէր՝ որով դարձերնին շատ կը գիւրանար , և քալած ճամբէն ելլելով՝ հոն մտաւ : Քիչ ատենէն սկսաւ անանկ զառ ՚ի վեր բլրոյ մը վրայ ելլել , որ բռնադատուեցաւ մէկ ձեռքովը ծառի ճիւղեր բռնել և մէկալ ձեռքովն ընկերը մէկտեղ տանիլ : Քառորդ մը ասանկ դժուարութեամբ վեր ելլելն ետքը , հասան սարահարթին վրայ , որ մրտենեզք և մաթուղենեզք (նօձա եկմիշի) և կրանիտեայ ժայռերով շրջապատած էր : Լիւդիա սաստիկ յոդներ էր , գեղը չէր երենար , և գրեթէ գիւղեր էր :

— Գիտես , աղնիւ Աղաւնիս , որ մուրած պիտի ըլլանք , զուրցեց լիւդիա :

— Մի վախեր , պատասխանեց Աղաւնի . ետևէս եկուր :

— Բայց ապահով գիտնաս որ կը

սխալիս . գեղը այս կողմը չկրնար ըլլալ : Ես կ'ըսեմ որ մենք կոնակնիս տուեր ենք անոր . նայէ , սա լցուերն որ հեռուն կը տեսնենք , առանց տարակուսի հոն է թիէդրանէրա :

— Աղնիւ բարեկամուհիս , իրաւունք ունիս . բայց ասկից հարիւր քայլ հեռու , մաքիին մէջ . . .

— Ի՞նչ կայ :

— Եղբայրս հոն է . կը փափաքիմ տեսնել և համբուրել զինքը , թէ որ հաւանիս : Կամաւ քեզի հետ ելայ թիէդրանէրայէ , որովհետեւ մինակ ըլլայի նէ՝ գեղացիք կ'անդրագառնային և ետևէս մարդ կու գար : Կարելի բան է որ այսչափ մօտ ըլլամ եղբօրս ու շտեսնեմ զինքը :

Լիւդիա բռնադատուեցաւ ընկերելու Աղաւնիի : Դեռ քիչ մը ատեն քալելնէն ետքը՝ կանկ առաւ Աղաւնի ու ըստ ընկերոջը . « Ա՛լ առաջ չերթանք . առաջուց աւազակներուն իմաց տանկ , ապա թէ ոչ կրնայ յանկարծ հրացանի գնտակ մը ինալ գլուխնիս » : Այս ըստ ու սկսաւ սուլել մատուցներովը . մէկէն շան մը հաջելու ձայնը լսուեցաւ , և անմիջապէս վերջը աւազակաց պահապանն երևցաւ . Պրուսգոյ շունն էր , որ ճանչցաւ զԱղաւնի , և ուզեց առաջնորդութիւն ընել իրեն : Շատ մը շրջաններ ընելէ ետքը անտառին նեղ ճամբաներուն մէջ , երկու վերէն վար զինուորեալ անձինք դէմերնին ելան :

— Դու ես , Պրանտոլաչիոյ , հարցուց Աղաւնի : Ուր է եղբայրս :

— Հոն վարը , պատասխանեց աւազակը . բայց կամաց քալեցէք . վիրաւորուելէն վերջը առաջին անգամն է որ կը քնանայ : Այս ինչ կտրըճութիւն է ձեր ըրածը :

Երկու օրիորդները զգուշութեամբ մօտեցան , և աեսան Օրսոն աերեններու վրայ պառկած և ծածկոյթ մը վրան առած . քովն ալ կրակ վառած էր , որուն լրտաւորութիւնը քարէ պղափ պատով մը ծածկած էր . շատ աժգոյն էր Օրսոյ , և նեղութեամբ շրմչ կ'առնէր : Աղաւնի քովը նստեցաւ , և ձեռք ձեռքի

միացուցած՝ լոռիթեամբ կը նայէր վրան. լիւդիա ալ Աղաւնիի ետքը կեցաւ: Քառորդէ մը ետքը Օրսոյ շարժմունք մը ըրաւ. ան ատեն մէկէն Աղաւնի ծուեցաւ սիրալիր համբոյրը տոււաւ, և հարցունք հարցունքի վրայ ըրաւ վէրքին՝ քաշած ցաւին և ունեցած պիտոյիցը վրայ: Օրսոյ պատասխանեց որ վիճակին համեմատ աղէկ էր. ետքը հարցուց որ Նէվիլ օրիորդը Բիէդրանէն ըստ էր զեռ, և թէ նամակ գրե՞ր էր արդեզք: Աղաւնի մէկդի քաշուեցաւ ու լեցուն բերնով ծիծաղելով՝ զուրցեց. — Օրսոյ, Նէվիլ օրիորդին վրայ գէշ միխօսիր, որավիշետև աղէկ կը հասկընայ տեղոյս լեզուն:

— Դու հոս եկեր ես, աղաղակեց Օրսոյ. ի՞նչ երջանկութիւն:

— Հարկ եղաւ ընկերեմ քրոջդ, պատասխանեց լիւդիա, որպէս զի կասկածի չերթան տնէն դուրս ելլելուն վրայ: Ի՞նչպէս անհանդիստ ես հոս, բաց օղի մէջ պառկած. բայց յուսամ որ ճամբայ ելլելնէս առաջ բանին ստուգութիւնը դուրս կ'ելլէ և կ'արդարացընեն զքեղ:

— Ի՞նչ. պիտի երթակք:

— Ի՞նչ ընենք հոս. հայրս չկընար միշտ որսալ:

— Հը հը, ըստ Աղաւնի, մենք թող չենք տար որ երթաք: Դու խօսք չտութիր ինձի որ զէմբուշինես. զեռ ևոչ սկսար: ... Ես ալ քեզի սէրէնադա պիտի արտասանեմ եօթանատունըհինդ տունով. անկից զատ . . . : Բայց ինչո՞ւ համար Պրուսդոյ կը հաջէ. Պրանտոլաչիոյ ալ ետեէն կը վազէ. տեսնենք ի՞նչ կայ:

Ծսաւ ու վազեց անոնց ետեէն. ետքը աճապարանք դառնալով,

— Զինուորներ հասեր են՝ աղաղակեց: Օրսոյ, ուժ տուր քեզի որ ելլես քալես, ես ձեռք կուտամ:

— Թող տուէք զիս հոս, պատասխանեց Օրսոյ: Ըսէ աւազակներուն որ իրենք զիրենք ու զձեղ աղատեն. իմ հոգս չէ որ բռնուիմ:

— Ես չեմ թողուր զքեղ, ըստ Պրանտոլաչիոյ՝ որ Աղաւնիի ետեէն եկեր

էր: Զինուորներուն տասնապետը փաստաբանին սանն է, փոխանակ բռնելու զքեղ՝ կը սպաննէ, և ետքը կ'ըսէ թէ կամաւ չէ ըրած:

Օրսոյ փորձեց որ ոտքի վրայ ելլէ. քանի մը քայլ ալ ըրաւ. ետքը կանկառաւ ու զեմ կրնար քալել, ըստ. դուք փախէք:

— Զես կրնար քալել նէ, կ'ուզես որ ես կոնակս առնեմ տանիմ զքեղ զուրցեց Պրանտոլաչիոյ: Կտրիճ եղիր. ետեկ կողմէն կրնանք փախչիլ. Ժողովրդապետն անոնց հետ ժամանակ կ'անցընէ:

— Զէ, չեմ երթար, ըստ Օրսոյ, ու գետին փուռեցաւ:

— Դու ուժով ես, զուրցեց Պրանտոլաչիոյ Աղաւնիի: Օրսոյի ուսերէն բռնէ, ես ալ ոտքէն. սանկ. քալէ նայիմ առաջ:

Սկսան տանիլ զՕրսոյ արագաբար. լիւդիա ալ ետեէն կ'երթար: Քիչ ատենէն հրացանի ձայն մը լսուեցաւ. անմիջապէս ետքը հինգ վեց հարուած ալ: Լիւդիա աղաղակեց. Պրանտոլաչիոյ հայհոյեց և քայլերը երագեց. Աղաւնի ալ նոյնպէս կը վազէր, առանց ուշադրութիւն ընելու ճիւղերուն որ երեսին կը զարնուէին և երրեմն զգեսար կը պատուէին. — Գլուխդ վար ա՛ռ, սիրելիս, կ'ըսէր լիւդիոյ, չըլլայ որ զնտակ մը գայ գլուխդ: Ոյս կերպով հինգ հարիւր քայլ տեղ վազեցին. Վերջապէս Պրանտոլաչիոյ իմացուց որ յոգներ էր ու ինկաւ գետինը փուռեցաւ. թէպէտ Աղաւնի կը յորդորէր ու կը յանդիմանէր զինքը:

— Ո՞ւր է Նէվիլ օրիորդը, հարցուց Օրսոյ:

Լիւդիա հրացանի հարուածներէն սարսափած, և միակերպ կանկ առնելով անտառին թանձրութենէն, ետեմնացեր ու մոլորեր էր, և սաստիկ խոռվեալ կը ծփէր:

— Ետեմ մնացեր է, ըստ Պրանտոլաչիոյ. բայց կորառած չէ. կնիկները միշտ զիրար կը գտնան: Մտիկ ըրէ, Օրս' Անտոն, որշափ շնչկոց կը հանէ ժողովրդապետը քու հրացանովդ: Դըժ-

բարդաբար զիրար չեն տեսներ ու իրա-
րու վնաս չեն կրնար ընել զիշերանց :

— Նայէ, ըսաւ Աղաւնի . ձիու ձայն
մը կը լսեմ, աղատեցանք :

Իրօք դէպ 'ի իրենց կը մօտենար ձի
մը, որ անտառին մէջ քալելու ատենը
վախցեր էր հրացանի ձայներէն :

— Աղատեցանք, կրկնեց Պրանտո-
լաշչիոյ, և Աղաւնի հետ դէպ 'ի ձին
վագելը, բաշէն բոնեն և թերանը չուա-
նէ հանկուրց մը անցընելը սանձի պէս,
մէկ ըրաւ : — Հիմա իմաց տանք ժողո-
վրդապետին, ըսաւ : Երկու անգամ
սուլեց, հեռուէն պատասխանն առաւ,
և անկէ ետքը Օրաոյի հրացանը լռեց :
Ան ատեն Պրանտոլաշչիոյ ձիուն վրայ
ցատքեց, Աղաւնի եղբայրն առաւ աւա-
զակին առջեն նստեցուց . Պրանտոլաշ-
չիոյ մէկ ձեռքովը ուժով սիմեց զօր-
ոյ, մէկալովը ձին քշեց, որ աւազակին
ոտքին հարուածները կերածին պէս՝
սկսաւ կրակի երագութեամբ անանկ
զառիվայր բլրէ մը վար իջնալ, որ ու-
րիշ որ և իցէ երկրի ձի հարիւր ան-
գամ կտոր կտոր կ'ըլլար հոն :

Ան ատեն Աղաւնի նորէն ետ զար-
ձաւ և որչափ ձայն ունէր՝ կանչեց նէ-
վիլ օրիորդը . բայց պատասխան չա-
ռաւ : . . . Քիչ մը ատեն ասդիս անդին
քալելէն ետքը, երկու զինուորի հան-
գիպեցաւ, որ պոռացին՝ թւր կ'երիթաս :

— Հաւ հա՛, ըսաւ Աղաւնի ծիծաղե-
լով, այսչափ շնկոց հանեցիք . քանի
մեռեալ ունեցաք :

— Դու աւազակաց հետ էիր, զուր-
ցեց զինուորներուն մէկը . պէտք է որ
հետերնիս զաս :

— Շատ սիրով, պատասխանեց Ա-
ղաւնի . բայց ես բարեկամուհի մը ու-
նիմ հոս, պէտք է որ առաջ զանիկայ
գտնանք :

— Բարեկամուհիդ արդէն բռնուած
է . մէկտեղ կու զաք բանտին մէջ քուն
ըլլալու :

— Բանտին մէջ . տեսնանք . հիմկու
հիմա զիս իրեն քովը տարէք :

Զինուորները տարին զինքը աւազա-
կաց բնակութեան տեղը, ուր իրենց

նոյն օրուան ստացած յաղթանակները
ժողված էին, այսինքն Օրսոյի ծածկոյ-
թը, հին սան (թէնձէրէ) մը, և ջրի կուժ
մը : Հոն էր Նէվիլ օրիորդը, որ զինուո-
րաց՝ աւազակներուն թուին և բռնած
ճամբանուն վրայ ըրած հարցմանցը՝ ար-
ցունքով միայն պատասխան կու տար :

Աղաւնի զրկախառնեցաւ հետն ու
ականջէն զուրցեց . Աղատեցան : Ետքը
տասնապետին դառնալով, Պարոն ը-
սաւ՝ կը տեսնես որ այս օրիորդը հար-
ցուցած բաներնուդ վրայ բնաւ տեղե-
կութիւն չունի : Ուսաի թողէք որ գեղն
երթանք, ուր անհամբերութեամբ կը
սպասեն մեղի :

— Կը տանինք զձեղ հոն, մի վախեր,
պատասխանեց տասնապետը . հոն հա-
մար կու տաք թէ ինչ ունէիք անտառին
մէջ աս ատեն փախչող աւազակներուն
հետ : Երթանք :

— Եօթը հոգին էք, հարցուց Աղա-
ւնի : Գիտէք, պարոններ, որ եթէ պա-
տահմամբ կամպինի, Սարօքքի և Բօլի
եղբարք Ս. Քրիստինեայ խաչին քովը
գտնուին Պրանտոլաշչիոյի և ժողովր-
դապետին հետ, կրնան բաւական բան
բանալ գլուխնիդ : Թէ որ պատերազ-
մին հրաւանաւատարին՝ հետ խօսա-
կցութիւն պիտի ընէք, ես չեմ ուզեր
մէջը գտնուիլ . զինուակները զիշեր ատեն
ծանօթի չեն նայիր :

Այդ աւազակներուն անունները տը-
պաւորութիւն ըրին զինուորաց վրայ :
Ցաննապետը նահանջի հրաման տուաւ,
և իր փոքրիկ զունդը դէպ 'ի Բիէդրա-
նէրա ճամբայ ելաւ, ծածկոյթն ու սա-
նը մէկտեղ տանելով . իսկ կուժէն ու-
քի հարուածով մը վրէժնին առին :
Լիւղիա տիրութեամբ հետերնին գնաց,
մտմտալով թէ հայրը ինչ պիտի զուր-
ցեր իր հեռաւորութեանը վրայ :

Գաւառապետն ու արքունի զործա-
կատարը Բիէդրանէրայի զեղապետի
փոխանորդին տունը կը բնակէին . հա-
զարապետը իր աղջըկան վրայ այլայ-
լած՝ կ'երթար կու զար միակերպ ա-

նոնց քովը՝ լուր ուզելու համար։ Վերջապէս զինուոր մը հասաւ, զոր տասնապետը սուրհաննդակ դրկեր էր, և աւազակներուն դէմ ըրած մեծ կոփւնին պատմեց։ իրաւ այս կոռուին մէջ ոչ մեռեալ և ոչ իսկ վիրաւոր մը եղեր էր՝ կ'ըսէր, բայց սան մը, ծածկոյթ մը և երկու օրիորդ աւար առեր էին։ Քիչ ատենէն զինուորներէն պաշարուած եկան ներկայացան երկու օրիորդները։ Կրնայ գուշակուիլ Աղաւնիի զուարժ կերպը, Լիւդիոյ խափնիլը, գաւառապետին յանկարծակիի գալը, և հազարապետին ուրախութիւնն ու զարմանկը։

— Ինձի կ'երևայ, ըսաւ գաւառապետը, որ կրնանք զասոնք ազատ թողուզ. իրենք քալելու ելեր են և մնացածը դիպուածով եղած է։ Ետքը մէկդի տանելով զԱղաւնի, ըսաւ. — Օրիորդ, կը ռնաս եղբօրդ իմացընել որ իր բանը աղէկ վիճակի մէջ է։ Դիակներուն քըննութիւնը և հազարապետին վկայութիւնը կը ցուցընեն որ ինքը պատասխան տուեր է առած հարուածներուն, և թէ կոռուին ատենը մինակ է եղեր։ Ամեն բան դիւրաւ կը յարմարցընենք. բայց պէտք է որ ժամ մը առաջ մաքիէն ելլէ և բանտ մննէ։

Գրեթէ գիշերուան ժամը տասնըմէկն էր երբ հազարապետը, աղջիկն ու Աղաւնի ընթրիքի նստան, որ պազեր էր։ Աղաւնի ախորժակով կ'ուտէր, ծաղը ընելով գաւառապետը, արքունի գործակատարն ու զինուորը։ Հազարապետը կ'ուտէր առանց բերան բանալու, և միակերպ աղջրկանը վրայ կը նայէր, որ իր պնակին վրայէն չէր վերցըներ աչքերը։ Հուսկ յետոյ անոյշ՝ բայց ծանը ձայնիւ ըսաւ Լիւդիոյ անդղիարէն.

— Լիւդիա, տէլլա Ռէպղիայի հետ կապ մը ունեցա՞ր։

— Այո, հայր իմ, այսօր ունեցայ, պատասխանեց աղջիկը կարմիրելով. ետքը աչքերը վեր առաւ, և հօրը դէմքին վրայ բարկութեան նշան մը չտեսնելով, գերկը վաղեց և համբուրեց զհայրը։

— Փոյթ չէ, պատասխանեց հազա-

րապետը. կտրին երիտասարդ է. բայց իրենց անզգամ երկրին մէջ չենք քնակիր, զիտնատ. ապա թէ ոչ հաւանութիւնս չեմ տար. խօսքս խօսք է։

— Անգղիարէն չեմ գիտեր, զուրցեց Աղաւնի՝ որ սաստիկ հետաքրքրութեամբ կը նայէր իրենց. բայց ապահով եմ որ ըստանիդ իմացայ։

— Ըսածնիս այս է, պատասխանեց հազարապետը, որ զձեղ խոլանտա պիտի տանինք ճամբորդութիւն ընելու։

— Շատ սիրով, և ես քուրերնին կ'ըլլամ։ Ափ ափի զարնենք, պարոն հազարապետ։

— Այս գիպուածին մէջ կը պագտուին իրարու հետ, պատասխանեց հազարապետ։

ի

Բիէղրանէրայի ձախող դիտուածէն քանի մը ամիս վերջը, երիտասարդ մը՝ ձախ ձեռքը վիզէն կախուած լաթի մը՝ մէջ անցուցած, ցորեկուընէ վերջը ձիով Պասղիայէն դուրս ելաւ և դէպ ՚ի Գարտոյ գեղը կ'երթար, որուն անոյշ ջրով աղբիւրն հոչակաւոր է։ Դեռահասակ օրիորդ մը կ'ընկերէր անոր՝ պղտի սե ձիու մը վրայ հեծած, որուն մէկ ականջը ճղքած էր։ Երբոր գեղն հասան, օրիորդը վար իջաւ ձիէն, և յետ ձեռք տալու ընկերին որ ձիէն վար իջնայ, ձիուն թամբէն կախուած տոպղակները վարառաւ։ Զիերը գեղացւոյ մը յանձնուեցան, օրիորդը տոպղակները մեծարոյին տակն առաւ, երիտասարդն ալ կրկին հարուածով հրացան մը առած՝ սկսան դէպ ՚ի լեռն երթալ ու զառիվեր ճամբէ մը վեր կ'ելլէին։ Երբոր Քուէրչիոյ լերան վրայ չափաւոր բարձրացան, կանկ առին ու խոտին վըրայ նստեցան։ Կարծես թէ մարդու կը սպասէին, որովհետեւ միակերպ աչքերնին դէպ ՚ի լեռը կը դարձընէին, և օրիորդը ատէպ կը նայէր ոսկիէ աղուոր ժամացոյց մը՝ տեսնելու համար թէ խօսկցութեան ժամը հասեր էր արդեգը։ Շատ ատեն չոպասեցին, շուն մը ելաւ

անտառէն՝ և օրիորդը՝ Պրուսգոյ կոչածին պէս՝ վազեց եկաւ զանոնք փայփայ ելու : Քիչ ատենէն երկու մօրուաւոր մարդիկ երևան՝ հրացաննին թերնուն տակ առած և ատրճանակնին մէջ քերնին անցուցած . զգեսանին զէնքերնուն փայլունութիւնը չունէր, պատրուտած և կարկատուն էր : Այս չորս անձինքը սկսան մտերմարար խօսակցիլ :

— Վերջապէս ուրեմն, Օրս' Անտոն, զուրցեց հասակաւոր աւազակը, ազատեցար դատաստանէն, ուրախ եմ: Կը ցաւիմ որ փաստաբանը կղզիս չէ, որ բարկութիւնը տեսնէինք . թեդ Բնչապէս է :

— Թոյս տուին ինծի, պատասխանեց երիտասարդը, որ տասնըհինգ օրէն կըրնամ ձեռքիս լաթը հանել: Կտրիճ Պրանտոն, ես վազը դէպ 'ի իտալիա ճամբայ պիտի ելլեմ . անոր համար ուզեցի որ քեզի և ժողովրդապետին մնաք բարով ըսեմ, և այս պատճառաւ աղաչեցի որ հոս գտնուիք :

— Շատ կ'աճապարես, զուրցեց Պրանտոլաչչիոյ . դեռ երէկ խալրսեցար և վազը ճամբայ պիտի ելլես :

— Գործեր ունինք, ըսաւ զուարթութեամբ օրիորդը: Պարոններ, ձեզի ընթրիք բերի . կերէք, բայց իմ Պրուսգոյ բարեկամն ալ մի մոռնաք :

— Դու կ'աւրես զՊրուսգոն, զուրցեց Պրանտոլաչչիոյ Ազամիի . բայց երախտագէտ է քեզի, հիմա տեսնես: Եւ հրացանը հորիզոնաբար տարածելով, քէզ տեսնեմ, Պրուսգոյ, ըսաւ . Պարրիշինիներուն համար ցատքէ: Շունը տեղէն չշարժեցաւ, լեզուովը ցոռուկը կը լզէր ու տիրոջն երեսը կը նայէր: — Տէլլա Ռէպիաներուն համար ցատքէ. — Հարկաւորէն երկու ոտք աւելի ցատքեց շունը :

— Մտիկ ըրէք ինծի, բարեկամներս, ըսաւ Օրսոյ, ձեր արուեստը գէշ արուեստ մըն է . թէ որ կեանքերնիդ սա վարը տեսնուած հրապարակին¹ վրայ

¹ Պասդիոյ քաղքին այն հրապարակն ուր գըլ խապարաները կը սպաննուին:

շմբնցընէք ալ նէ, շատ շատ զինուորի մը հրացանի գնտակէն պիտի իյնաք անտառի մը մէջ:

— Ի՞նչ կ'ըլլայ, պատասխանեց Գասդրիգոնի, ան ալ ուրիշ մահերուն պէս մահ է . աւելի լաւ է քան զիերմն որ ան կողնի մէջ կը մեռցընէ վմարդ, և ժառանգներուն ձևացեալ արցունքները բոնի լսել կուտայ: Երբոր մէկը մեզի պէս բաց օգուն վարժած է, ամենէն աղէկը կօշիկներովը մեռնին է, ինչպէս մեր գեղացիները կ'ըսեն:

— Ես կ'ուզէի, շարունակեց Օրսոյ, որ այս երկրէն ելլէք, .. և աւելի խաղաղ կեանք մը անցընէք: Զոր օրինակ, չէք կրնար երթալ Սարտենիա կղզին ընակիլ, ինչպէս որ ձեր ընկերներէն շատերն ըրին: Ես այդ ճամբարդութեան միջոցները կը գտնամ ձեզի:

— Սարտենիա, աղաղակեց Պրանտոլաչչիոյ . սատանան անոնց երեսը տեսնէ . մեզի համար, շատ գէշ ընկերութիւն է Սարտենիացւոց ընկերութիւնը .

— Ապրուստ չկայ Սարտենիայի մէջ, վրայ բերաւ ժողովրդապետը: Ես, շիտակն ըսելով, կ'արհամարհեմ զՍարտենիացիս: Շատ կը զարմանամ, զ. տէլլա Ռէպիան, թէ ինչպէս քեզի պէս բան ճանչցող ու գիտցող մարդ՝ մեր անտառաբնակ կենացը չես հետեւիր, մանաւանդ որ համն ալ առիր:

— Բայց երբոր ես ձեր սեղանակիցն ըլլալու բարեբաղդութիւնն ունեցայ, ըսաւ Օրսոյ ժպտելով, ձեր վիճակին աղէկութիւնն զգալու կարողութիւնը չունէի . և դեռ կողերս կը ցաւին ան գիշերուընէ՝ որ ծրարի մը պէս անթամբ ձիուն վրայ դրուեցայ:

— Հապա հալածողաց ձեռքէն փախչիլդ բանի տեղ չես զներ, կրկնեց Գասդրիգոնի . Բնչապէս կրնաս անտարբեր ըլլալ բացարձակ ազատութեան վայելքին՝ ասանկ աղուոր կլիմացի տակ: Սա ձեռքինս ունենալէն վերջը (հրացանը ցըցուց), մարդ ամեն տեղ թագաւոր է: մինչև ուր որ գնտակը կրնայ հասցընել: Հրաման կուտաս. ուրիշի եղած

Նախատինքներու վրէմբ կ'առնես . . .
ասիկայ բարոյական և միանգամայն ա-
խորժելի զուարձութիւն մըն է, զոր ոչ
ումեք կը ժխտենք մենք : Թափառական
ասպետի մը կեանքէն աւելի ինչ ա-
զուոր կեանք կայ, երբոր մէկը տօն փի-
շօդէն աղէկ զինեալ և աւելի խելացի
ըլլայ : Հաւտա ինծի, Պ. Օրսոյ, աւա-
զակի կեանքը աննման է . . . թերես
դու ալ մեզի հետ կը միանայիր, թէ որ
ամուսնանալու միտք չունենայիր :

— Իմ նուս անտառ չսիրեր, ըսաւ
Աղաւնի ծիծաղելով . օր մը շատ վախ-
ցաւ անոր մէջ :

— Վերջապէս, զուրցեց Օրսոյ, հոս
մնալ կ'ուզէք . հաճոյքնիդ ըբէք . միայն
ըսէք ինծի ինչ կրնամ ընել ձեզի :

— Ոչ այլ ինչ, պատասխանեց Պրան-
տուլաչիոյ, բայց եթէ մոքիդ մէջ յիշա-
տակնիս պահես : Արդէն բարերարու-
թիւններով մեզի առատաձեռնեցիք .
Քիլինա օժիտ ունեցաւ . գիտենք ալ որ
ձեր վարձուորը մեզի հաց և վառող կու-
տայ՝ երբ պէտք ունենանք . ուստի եր-
թաք բարով : Յուսամ որ օր մը նորէն
հոս գորսիգայի մէջ կը տեսնուինք ի-
րարու հետ :

— Երբեմն առիթներ կ'ըլլայ որ մարդ
ոսկոյ պէտք կ'ունենայ, կրնեց Օրսոյ :
Հիմա որ հին բարեկամներ ենք, յու-
սամ որ կ'ընդունիք . . .

— Ստրկի խօսք մի ըներ, պատաս-
խանեց Պրանտուլաչիոյ կտրուկ կերպով
մը :

— Աշխարհիս մէջ ոսկին ամեն բան
կ'ընէ, վրայ բերաւ գասդրիգոնի . բայց
մաքիին մէջ կտրիճ սիրո միայն պէտք
է և հրացան մը որ ուզած ատենդ կրակ
առնէ :

— Չեմ ուզեր ձեզմէ բաժնուիլ, դար-
ձեալ կրնեց Օրսոյ, առանց յիշատակ
մը թողլու : Տեսնենք, Պրանտոյ, ինչ
կրնամ ձղել քեզի :

Աւազակը զլուխը բերեց, խոտորնակ
աչք մը ձղելով Օրսոյի հրացանին վրայ .

— Թէ որ համարձակէի, ըսաւ . . .

բայց չէ, չէ . քեզի ալ շատ կարեոր է :

— Ի՞նչ է ուզածդ :

— Իրը բան չէ . . . բայց զանիկայ գոր-
ծածելու կերպն ալ զիտնալու է : Դեռ
միշտ կը յիշեմ այն անզգամ կրկին
հարուածը՝ մէկ ձեռքով . . . երկու ան-
դամ շբլուիր անանկ բան :

— Ուզածդ աս հրացանն է . ես ալ
քեզի բերեր էի . բայց կրցածիդ չափ
քիչ գործածէ :

— Չէ, չէ, քեզի պէս աղէկ չեմ կըր-
նար գործածել, բայց ապահով եղիր որ
ան ատեն ուրիշ մը ձեռք կը ձգէ ինծ-
մէն այդ զէնքը, երբոր Պրանտոյ Սավէլ-
լի գետին փոռած ըլլայ :

— Իսկ քեզի, Գասդրիգոնի, ինչ տամ:

— Որովհետեւ բռնի կ'ուզես յիշա-
տակ մը ձղել, Որատիոսի քերթութիւն-
քը կ'ուզեմ՝ ամենափոքր դիրքով . ա-
նիկայ ինծի սփոփանք մը կ'ըլլայ և լա-
տին լեզուն ալ մոռցընել շտար ինծի :
Պասդիոյ նաւահանգիստը պղտի աղջիկ
մը կայ որ սիկար կը ծախէ . իրեն տուր,
անիկայ ինծի կու տայ :

— Շատ աղէկ, ես քեզի կլզէվիրի
տպագրութիւն մը զրկեմ . տանելու
գրքերուս մէջ կայ մէկ հատ մը : — Ու-
րեմն, բարեկամք իմ, հարկ է որ բաժ-
նուինք իրարմէ . բարեկամութեան ձեռք
տանք : Թէ որ օր մը ուզենաք Սարտե-
նիա երթալ, գրեցէք իմացուցէք ինծի .
Ն. . . փաստարանը ձեզի հասցէս կու
տայ :

— Պ. տէլլա Ռէպիա, ըսաւ Պրան-
տոյ, վաղը երբոր նաւահանգստէն կ'ել-
լէք, ճշշդ այս տեղույն վրայ նայեցէք .
մենք հոս կը գտնուինք, և թաշկինակ-
ներով կը բարեենք զձեզ :

Այսպէս ըսելով բաժնուեցան . Օր-
սոյ և իր քոյրը Գարտոյ դարձան, և ա-
ւազակները լեռն ելան :

ԽԱ

Ապրիլ ամսու աղուոր առաւոտ մը՝
Սըր Թովմաս Նէվիլ հազարապետը, իր
աղջիկն որ քանի մը օրէ 'ի վեր կար-
գուեր էր, և Օրսոյ ու Աղաւնի՝ կառքով
Բիզայէն գուրս ելան ետրուրական գետ-
նափոր գերեղման մը տեսնելու, որ նոր

զանուեր էր և որուն ամեն օտարականք կ'երթային այցելութեան : Օրսոյ և իր ամուսինը մէջը մտան և սկսան կապարագրով մէջի նկարքը ուրուագրել . բայց հազարապետն ու Աղաւնի հնագիտական բաներու անտարբեր ըլլալով, զանոնք ներսը ձգեցին ու իրենք դուրսը կը պտըտէին :

— Աղնիւ Աղաւնի, զուրցեց հազարապետը, շատ ուշ պիտի դառնանք Բիզա . անօթի չես . Օրսոյ և աղջիկս ո՞գիտէ Երբ կը լմբնցընեն ուրուագրութիւննին : Իմ կարծիքս այն է՝ որ սա դիմացնիս տեսած փոքրիկ գիւղական տուններթանք . յուսամ որ հաց և ըմպելիք, թերևս սեր և ելակ ալ կը գտնանք հոն, և անանկ կը սպասենք մեր ուրուագրողներուն :

— Իրաւունք ունիս . պարտաւորեալ չենք մենք իրենց զոհ ըլլալու : Երթանք ուրեմն . — Է շիտակը զուրցէ, շատ չեմ փոխուած . նայէ հիմա զլիսարկ կը դնեմ, նորելուկ զգեստներ կը հագնիմ, գոհարեղններ ունիմ, ամեն օր նոր նոր բաներ կը սորմիմ . վերջապէս, ալ վայրենի չեմ :

— Անտարակոյս քիչ ատենէն ուրիշ հարսնիք մ'ալ պիտի ունենանք :

— Ե՞ս կարգուիմ . հապա եղբօրորդիս ո՞վ պիտի դաստիարակէ, երբոր Օրսոյ զաւակ մը ունենալու ըլլայ . ո՞վ իրեն գորսիգացիերէն խօսիլ պիտի սորվեցընէ . . . Այո, գորսիգացիերէն պիտի խօսի, և ես պրածայր զլիսարկ մը պիտի շինեմ իրեն, որ բարկացընեմ զքեզ :

— Նախ սպասէ որ եղբօրորդի մը ունենաս, անկէ ետքը թէ որ ուզես նէ՛ թուր գործածել կը սորվեցընես իրեն :

— Ա՛լ թուրերը տեղերնին կենան, պատախանեց Աղաւնի ժպտելով . հիմա իմ ձեռքս հովահար կայ, որպէս զիմատուըներուդ զարնեմ՝ երբոր երկրիս վրայ գէշ խօսիս :

Ասանկ խօսակցելով մտան տունը, ուր գտան զինի, ելակ և սեր : Աղաւնի օգնեց վարձուոր կնոջն ելակ ժողվելու, ան միջոցին որ հազարապետն ալէա-

դիգոյ կը խմէր : Ծառազարդ ճամբումը անկիւնը դարձած միջոցը, Աղաւնի ծերունի մը տեսաւ աթոռի մը վրայ նստած արեւուն առջեւ . կ'երեար թէ հիւանդ էր, որովհետև թուշերը ներս գացած էին և աչքերը խորցած . արտաքոյ կարգի նիհար էր, և անանկ անշարժ, գունատ ու սևեռեալ աչքով տեսնելով զինքը մէկը աւելի զիակ կրնար կարծել քան թէ կենդանի էակ մը : Աղաւնի անանկ հետաքրքրութեամբ քանի մը վայրկեան վրան նայեցաւ, որ վարձուոր կինը դարձաւ ըսաւ իրեն . — Այս խեղճ ծերը քեզի հայրենակից է, որովհետև խօսակցութեանդ կերպէն կ'իմանամ որ գորսիգացի ես : Թրշուառութիւններ ունեցեր է իր երկրին մէջ . տղաքը ահաւոր մահ մը ունեցեր են . կ'ըսեն թէ հայրենակիցներդ անողոք են իրենց թշնամեաց գէմ : Այս զիպուածէն ետքը մինակ մնալով՝ հոս բիզա եկեր է իր մէկ հեռու ազգական խամթունի քով, որ այս տան բուն տէրն է : Ողորմելին քիչ մը խելքը փախուցած է . դժբաղդութիւնն ու մաղձուութիւնը . . . : Խամթունը չկարենալով քովը պահել, որովհետև շատ մարդ կ'ընդունի իր տունը, հոս զրկեց զինքը : Բնաւորութիւննը անոյշ է, և բնաւ նեղութիւն չտար . հազիւ թէ իրեք բառ կը զուրցէ օրուան մէջ : Ամեն շարաթբժիշկ կու գայ տեսնելու զինքը, և խելքին տղայանալը տեսնելով՝ ըսաւ որ երկայն ատեն չտեսեր :

— Ուրեմն բանը բուսեր է, զուրցեց Աղաւնի : Իր վիճակին նայելով՝ մեռնիլն իրեն համար երջանկութիւն է :

— Թէ որ հետք գորսիգացիերէն խօսիս, ազնիւ օրիորդ, թերևս ափոփի քիչ մը՝ հայրենամ լեզուն լսելով :

— Նայինք, ըսաւ Աղաւնի ժպտելով . և մօտեցաւ ծերունոյն, մինչեւ որ իր շուքը անոր վրայ ինկաւ : Ան ատեն խեղճ ապուշը աչքերը վեր վերցուց և ուշազրութեամբ մը նայեցաւ Աղաւնիի վրայ . անիկայ ալ իրեն կը նայէր, միշտ ժպտելով : Ծերունին ձեռքը ճակտին շփեց և աչքերը դոցեց . կարծես թէ Ա-

ղաւնիի նայուածքէն կը խորշէր : Ետքը արտաքոյ կարգի բացաւ զանոնկը . շրթունքը կը դողային , ձեռքերը կ'ուզէր տարածել . բայց կարծես թէ Աղաւնիէն դիւթած՝ անշարժ մնաց աթոռին վրայ , և կարողութիւն չունէր խօսելու կամ շարժելու : Վերջապէս խոշոր արցունքի հատիկներ աչքէն կաթեցին , և հառաշանկներ ելան սրտէն :

— Առաջին անգամ ասանկ կը տեսնեմ զինքը , ըստ պարտիզան կինը : Ետքը ծերուն գառնալով՝ ըստ . — Այս օրիորդը քու երկրէդ է . եկեր է զքեզ տեսնելու :

— Գիտա վրաս , աղաղակեց ծերունին խղուկ ձայնիւ , ողորմէ ինծի . դեռ գոհ չես : Այն թերթ թուղթն . . . որ ես այրեր էի . . . ինչպէս կրցար կարդալ զու զայն . . . : Բայց ինչո՞ւ համար երկուքն ալ . . . Օոլանտուչիոյի դէմ բան չես կրնար կարդացած ըլլալ ան թղթին մէջ . . . Պէտք էր մէկը թողուկ ինծի . . . մէկ հատը միայն . . . զու Օոլանտուչիոյի անունը կարդացած չես . . .

— Երկուքն ալ պէտք էր ինծի , ըստ Աղաւնի ցած ձայնով գորսիզացիերէն : Ոստերը կտրուեցան , և թէ որ բունը փոտած չըլլար , զանիկայ ալ քաշած հանած էի : Մի գանգատիր վիճակիդ վրայ . ալ երկայն ատեն չես քաշեր . ես երկու տարի քաշեցի :

Ծերունւոյն բերնէն աղաղակ մը ելաւ , և զլուխը կուրծքին վրայ ինկաւ : Աղաւնի դարձաւ և ծանր ծանր քալելով գէպ 'ի տունը գնաց , պալլադայի մը այս ծանօթ խօսքերն երգելով . « Ան ձեռքը պէտք է ինծի՝ որ հարուածը պարպեց , այն աչքն որ նշան առաւ , այն սիրտն որ մոտածեց » . . . :

Այն միջոցին որ պարտիզան կինը ծերունւոյն քով վազեր էր օգնելու , Աղաւնի կենդանի դէմքով և հրացայտ աչքով սեղան նստաւ հաղարապետին դիմացը :

— Ի՞նչ ունիս , հարցուց անգղիացին . ճիշդ անանկ կը տեսնամ զքեզ՝ ինչպէս թիէդրանէրայի մէջ այն օրն որ

կերակրոյ ատենը գնտակներ նետեցին նստած սենեակնիս :

— Գորսիգայի յիշատակներ ծնան մոքիս մէջ . բայց անցան գացին : Ես պիտի ըյամ՝ եղրօրորդույս կնքամայրն , անանկ չէ : Ո՛հ ինչ աղուոր անուններ պիտի զնեմ . կիլֆուչիոյ-թովլմաս-Օրսոյ-Լէրն :

Այն վայրկենին պարտիզան կինը ներս մտաւ : — Ի՞նչպէս , հարցուց Սղաւնի բոլորովին պաղ արեամբ . մեռաւ . չէ նէ պարզ մարեցաւ :

— Բան չկայ . բայց ի՞նչպէս զքեզ տեսնելը վրան անանկ տպաւորութիւն ըրաւ :

— Բժիշկը կ'ըսէ թէ երկայն չդիմանար :

— Թերեւս և ոչ իսկ երկու ամիս :

— Մեծ կորուստ մը չըլլար , վրայ բերաւ Աղաւնի :

— Որո՞ւն վրայ է խօսքերնիդ , հարցուց հաղարապետը :

— Ինծի հայրենակից ապուշ մարդու մը վրայ , որ հոս թոշակով կ'ապրի , պատախանեց Աղաւնի սննտարբերութեամբ : Երբեմն երբեմն մարդ կը զըրկեմ որ լուր առնեմ վրան : Բայց կ'աղաչեմ , պարոն հաղարապետ , քիչ մը ելակ ձգէ եղրօրս և լիւդիոյ :

Երբոր Աղաւնի ելաւ տնէն ու կառքը մտաւ , վարձուոր կինը կտոր մը ատեն վրան նայելէն ետքը՝ դարձաւ ըստ իր աղջըկանը . — Կը տեսնեմս սա վայելուշ օրիորդը , ես ապահով եմ որ աչքիլող է :

ԲՐՈՍԲԵՐ ՄԵՐԻՄԵ